

# ՀԱՍԱՐԱԿԱԾԻ

ԽԱՂԿԵԱԼ ԿՂԶԵԱԿ ՄԲ

Քիւրասոյ՝ Վենցուուելայի հիւրիսակողմբ զըտ-  
նուող Աֆրիկանց այս կղզեակը, որ նոյն ա-  
նուամբ հաշակաւոր ըմպէլին կ'արտադրէ, Եւ-  
րասիացինք գրաւուածէ է 1523էն ի վեր, Աթ-  
րիկայի զատիշականութիւնն սկսելէն դար մը  
առաջ: Այս թուականը ըլուալիքն ճիշտ չէ,  
բայց այն ճիշտ է թէ այս կղզեակը զանազան  
անգամներ իր ստացողը փոխեց. մինչեւ, վեր-  
ջապէս Հոլանտացիք զայն ստացան և երկու դա-  
րէի ի վեր ալ կը պահն առանց ընդդրմութեան:  
1694էն հերուսական հալածաննեցան և հիմայ բնակչու-  
թեան էական մասը կը կազմնն . բազմաթիւ  
է նոյնաւոր գունաւոր տարրք:

1752էն երե բոլիմետակ Ամերիկայի մէջ զե-  
րութիւնը կը տիրէր, Քիւրասոյի ստրուկները  
ազատութեան ճիգ մ'ըրին, բայց ապստամբու-  
թիւնը խեղուեցաւ՝ այն վայրագութեամբ որ  
այն ատեն հարկաւոր կը համարուէր ընկիրա-  
կան կարգը պահպանելու համար: Ապստամբու-  
թիւնը և նուաճութեանը շարունակուեցան,  
մինչեւ որ Հոլանտայի թագաւորը արքանական  
զարմանալի հրովարտակով մը քիշնաւորեց բո-  
լոր գերիները, առավու 400 քրանք իւրաքանչիւ-  
րին տիրող, և 70 սանթիմ ռազակն՝ հիւսնդ  
կամ ծեր գերիներուն արդիքն թողուած էին՝  
ազատազուրդ հրովարտակն հետեւանին պատ-  
ճառով: Այն ատենէն, խաղաղութիւնն ու հան-  
գարութիւնը տիրեց հույսանական կղզեկին մէջ:

Քիւրասոյի բնակիները մէկ յայեացազ 50,000 մը կրնան ըլլալ... զան ին և է է կ'ի-  
նակագրութիւն կը պահիս: Բնակչութեան մէծ  
մասը Վիլլէմշտատի մէջ կերպուացած է, ուկ'  
ներկայ պահանջներու ամէն հանգուութիւններն  
ունենալուն համար, առաջի բնակչութիւնը տարիներէ ի վեր որ եցէ եղենիական յան-  
շակոր մը արատաւորուած չըլլանուն:

Իրերու այս վիճակը հույսանական իմաստուն,  
ողջամտի և արգար վարյութեան պարինախն է,  
և սա այնչափ հաճայական է որ բնակ եղած չէ  
այդ խաղաղ բնակիներուն մէջ ձկուում մը՝ ինք-  
նավար հառավարութեան, կամ հույսանական  
խօսարանին մէջ ներկայացուցիչ մ'ունենալու:

Կառավարիք ուղարկի Հույսանախոյ թագուհին ժամանական մը և զար-  
թային ժողով մը:

Յատկանշական բան մ'է որ բնակչութեան ոչ  
-հրեայ մասը՝ հույսանական-ուղարկան է, մինչ-  
դեռ Հույսանա բոլորական է: Աւելի զարմանա-  
լի է մասնաւոն որ անջուր քատար մը՝ անձրէն  
ալ զորէվ այնչափ մաքուր է որ նույնանական  
քաղաքի մը կերպարանքն ունի: Հույսանախոյի  
հաւատարիմ հայրենական աւանդութեանց՝ շը-  
րանցքներ բացած են հասարակածի այս քաղա-

քին մէջ ալ, որով հեշտալի տեսարան մը կ'ըն-  
ծայէ՝ կէս վենետիկան կէս հոլանտական:

Երկիրը կ'արտադրէ ծիխախոս, լեղակ, շաքար,  
և ուրիշ հասարակածի եկեղերը. յորո զգեարի  
սպանչնի տեսակ մը: Դարձեալ կ'արտադրէ աղ,  
լուսանաւու կոյր, յարգէ զիխարկներ և ալլն: Բայց նշանաւոր ճարտարարուեար անուանի ըմ-  
պելին է՝ զոր ետևակ մը նարնջի կեղեւներէ կը  
համեն և որ նոն կ'ածի միան, և ի զուր ջա-  
նացած են ուրիշ տեղեր ալ մշակել. որով ասի-  
կայ իր մայ տեղաւոր համար՝ հարսուութեան  
մշտնշնաւոր աղբեկը մը:

Թրգմ. Հ. Վ. Խաչարեան

## ԳԵՐՄԱՆԱԿԱՆ

### ԳՐԱԿԱՆ ՈՒ ԹԻՒԻՆ

(Եար. աես Բազմավէպ 1907 էշ 544)

Գոթացից որոնց զլուկուը Հիլդեբրանտ  
կցած է, — Ծիւղգգերի մարմինը կը  
խնդրեն. բայց կը մերժուի: Երկու բա-  
նակաց բանի մ'ասպետներ՝ իրարու աս-  
պարէզ կը կարդան և իսկոյն նոր խառ-  
նուրդ մը կը սկսի: Գոթացից ամենցն ալ  
կ'իյանան, բայց ի իրենց պետէն: Ալտի-  
զանայ վերջին գունդն էր այս՝ իսկ նի-  
րելունիսանց կողմէն Գունթէր և Հագէն  
կը մասն ողջ՝ թէողորիկ առանձինն կը  
յարձակի անոնց վրայ, կը տապալէ զա-  
նոնց և կը բաշէ կը տանի Քրիմնիւտի  
առջև: Նա թշնամուհւոյն ձեռքը կը յանձ-  
նէ զաննը, ինդրելով որ անոնց կենաց  
խնայէ: Բայց Թրիմնիլա կը սպաննէ զուն-  
թէր և Ալիքրիտի սուրովն կը կորէ Հագե-  
նի զլուկուը, Վերջապէս Հիլդեբրանտ զայ-  
րացած այսպիսի վայրագութեան մ'առջնէ,  
այսշափ վերցազանց վրէժը կը լուծէ Քրիմ-  
նիւտէն, և ցերպուածը կ'աւելցնէ «Բազ-  
» մաթիւ նշանաւոր տանուտէրներ՝ մեռած.  
« անհամար ժողովուրդներ՝ վշտաց մատ-  
» նուած: Ալբրունի հանդէսը այսպիսի տը-  
« խուր եւը մ'ունեցաւ. այսպէս յաճախ  
« սէրը ցաւով կը վերջանայ»:

Վերջարանը շատ թոյլ կ'երէկ և զրե-  
թէ աննշան վերջին տեսարաններուն ար-

հաւիրը էն ետքը՝ ուր անդնդասոյզ կ'ըլւան բազմաթիւ ազգաց պիտիրը։ Հին և արդի ժամանակաց ո՞չ մէկ քերթուած այսպիսի կարճ միջոցի մը մէջ չի խռներ այսափ սպանութիւններ, բայց ինչ որ աւելի աշքառու է՝ վէպի ոճին պարզ ու սահուն ըլլալն է, կարծես այդ վէպին մէջ խտացած են մարդկութեան որոշ շրջանի մը տարեզիրը։ Բանսաստեղծը կը հաւասատէ մեզ՝ թէ ժողովուրդները սորոյ մէջ թաղուած են, և ինչ որ կ'երեկի ինքը չըզգածուիր այդ սորոյ։ Հետևարար իր ուղևողիներու մաս մ'ալ նուազ անսորեր կը մնան, որոնց առջև տեղի կ'ունենայ դիւցազներգական վիպերզը՝ իր նախնական ձեին մէջ։ Ժի գարն արդէն բաղացակըրթեալ ըլլալով, նիբելունգեանց արիւնալից արկածներուն չէր կրնար ըստ ամենայնի հաւանիլ, այս բանս կը բացատրէ քերթուածին արագ անկումը ոչեա ի մրջին դարու վերջը, և ցոյց կու տայ թէ երկին հիմը կը պատկանի աւելի հին ու բիրտ ժամանակի մը։

Այս օրէն որ նիբերտակեանց քերթուածը լոյս տեսաւ, անընհատ ուսումնասիրութեան և յարատե խուզարկութեան նիւթ եղաւ։ Յոյց ցանցառ են այն գրեր, որ այս քերթուածին պէս տարածուած ըլլան Գերմանիոյ մէջ։ Այս միայն զիտնոց ձեռքը կը արջի, այլ ժողովրդական զբարոցաց մէջ ալ կը կարդացուի ու համալսարաններու մէջ կը մեկնուի և կը թարգմանուի։ Գեղարուեասոն ու մատենագրութիւնը իրմով ներշնչուած են, Քրիմէիլու ու Բրունհիլտ թատերաբեմին վրայ ոչմ առ ոչմ արձանացած են, ինչպէս Եղիսարէթ ու Մարիամ Սուուարտ։

Արդի զարոցին ականաւոր նկարիչներէն մին, Շներ, Մինչիիի արքայական զղեակին մէջ Սիփրիտի ու Վորմսի տանուտէրներուն պատմութեան ջրանկարուց շարք մը յօրինած է։ Նոյն իսկ նիբերնեղեանց քերթուածը իր նմանածն վերջառութեամբ՝ զասական դարձած է՝ և բանաստեղները անոր հետեած են; ինչ եղած է արդեօք այդ երկին յաջորդութեան

ու նոր կենաց պատճառը՝ որ ընդ երկար ննջած է ձեռագիրներու մէջ։ Ինչպէս զիւտենց, հնութեան ուրիշ զլուխ գործոցներն ալ ունեցած են ժամանակին իրենց փայլման ու անկման շրջանը։ Յանդնութիւն պիտի ըլլար բազգատութեան զննել իյիական և նիբերանգեանց քերթուածը իյիական՝ բանաստեղուական պատմութեան կատարեալ օրինակն է, իսկ նիբերանցեանց քերթուածը զարու մը յիշատակարանն է՝ որ տակաւին հասած չէ մատենագրական արհեստի մը խմբագրութեան։

Բայց այս քերթուածը իր բոլոր թերութիւններով հանդերձ՝ զիւցազներգական բանաստեղուութեան հազուագիւտ կոթող մ'է, որուն նման ալ չ'ըննը հանդիպիր կատարելագոյն շրջաններու մէջ։ Տեսարանի վրայ ներկայացուած անձննըը զրգիւ մ'ունին միայն, որ է՝ իրենց հոգուոյն բոլոր կարողութեամբ՝ համարի իրենց նպատակին։ միով բանիւ զիւցազոնը են։ Սիփրիտս ուրիշ բան չի մտածեր, բայց միայն գերազանցել փատրով իր զինակիցները թէկ իրեն կամիաւ ըստած է՝ թէ իր կենաց ասպարիզին սկիզբը մահը իրեն կը սպասէ։ Քրիմէիլու ըսան տարուան շրջանի մէջ կը պարտէկ սրտին մէջ վլրէմինդրութեան ծրագիրը, և անոր հասնելու համար՝ եղբայրասպան ըլլալու շիվարանիր։ Զագէն զիտէ թէ իր եղերան պատիքը պիտի լուծէ, և բռնութեան առջեւ միայն տեղի կու տայ։ Դիւցազնութիւնը գործերու մէջ չէ միայն որ կը տեսնուի՝ այլ զգացումներու մէջ ալ։ Զինակցութեան ու ասպնջականութեան կապերուն մէջ բացարձակ ակնածութիւն կը տիրէ, սրբազնն պարտը մ'է հնազանդիլ օրինաւոր վեհապեաին։ Երգուեալ դաշինքը անբռնաբարելի է։ Խոստմազանց եղուզակ զարուարի մը չափ պարսաւելի է։

1. Նիբերիանցինեանց կը յաջորդէ անմիջապէս «Նիբերնուական Աղքօ» խորացրով փայր քերթուած մը, որուն մէջ մէս զիր մ'ունք Պատոյի Պիլցիմ հետիկապուր, պատական անմասուրաթիւն մը, որ միապէս նըպատած է Հունդարաց քրիստոնէութեան զարթին, և քան ասրի անոնց մէջ ապրելով ժամանակից երաւ-

զիւցագանց առաջին արշաւանքին՝ իրը ժամանակակից Ասորացաւայ, Պիլցրիմի ի հանձն կոյ զայ Նիլիրութեան զիւցն երպին երկրորդ մասին մէջ, իսկ Փրկիչէւթա Հուաց արքանիքը կ'երթայ, և պիտիպուսոր ընդուած կ'եւ-  
է իրի միջնու ի Պատիքայ, և կ'առաջնորդ զայ ի Պատիքայ, ի այս բնույթու սեփան, Աղրսց մէջ ահապին զիր մը կ'անուաց, Սկզբ արկածին ենոք որ չժօղովուրդն  
ըս ի սուզ Համակեց», դիցազանց մարմինները լուսաբ-  
րուգի պալատին աերած տակէն որով հանենից կը յիշեալ անոց շահսակութիւնները և կ'որոշ անոց ճակատագիրը Հաւանական է՝ որ այդ տեսակ զերիդ-  
մասական որերը դիցազանու երբոց Շասոյն ձերքն մէջ ընդու-  
մէց Ալլայ, Եւսոյ Մակել երաշաբան տանչորդութեանը  
կատառած պատուիրսկութիւն մը՝ պաշոն կ'ասանմէց  
բորգունուց զինուացի փոխարքելու ի Վորմա: Երբ ա-  
սոնց Պատիք կը հասնին, Պիլցրիմ եակիսուուր երեսոց  
կ'ըսէ. «Խօսց առէց իմ որ վերաբարդն ըսոց Հանու-  
ն պիք զարձեալ, պէտք չէ որ այդ գւարերը զս Յան  
» մինին, ապէ Կ'ուզուուր որ այդ ագաւառը արքանները  
որ զի անուած, իրնց սկզբու միջն աստիքարձ, մէր  
ա անուած պիտիք պատմէց ինձ, Ես ալ զեսպաններ պիտ-  
իք գրիկէն Հուաց երիթը և հարցնել որին տամ ամէն  
զիւցազանց ընտանիքներուն ինչ զի քանին անոց գր-  
շայ: Այսպէս ամրուց անցած դարձածն զիստակ պիտ-  
» ափ ըլլամ Ավասու կ'ըլլայ: Էթէ այդ իրաց յիշատա-  
» կ'կորուք, զի ամբական վրայ կատարուած մեծա-  
» ցոյն զիւցածն չ այս»:

Ովէն խոսանան վրայ հաստատուն նաևով, երկրորդ  
անգամ կ'ձևական ի Պատիք, և այն տան կավունուոսու  
իր ասած երեկոնքնեանց վրայ ինչով ի ինդրատ Մու-  
սան կը յանմէց հոզը «Պիտիք բորդ պատմութիւնը լու-  
» տին տամարդուն, ճիշտ այնպէս ինչպէս որ Հանդիպած  
» է սկզբէն մինչն զիւց, ապա զի բամաներէնիք փերձուած  
» յաճախակի»:



## « Գ Ո Ւ Դ Ր Ո Ւ Խ »

— Հ Ա Յ Ա Շ Ա —

Յամաբային պատերազմերուն՝ կը յա-  
շորդէն ծովալյին արշաւանքները, իլիսակա-  
նին՝ Սղիսական: Գուղրանի ցերթուածը  
կը բազկանայ երեք որոշ ցերթուածներէ  
և կը ճառէ երեք տուհմերու վրայ: Այսա-  
ջին երկու մասերը երկայն ներածութիւն  
մ'են և ցերթուածին խորագիրը կը պատ-  
շաճի ճշգիւ երրորդ մասին: Շատ աւելի  
կապակցութիւն կայ Նիլերսնեկանց՝ քան  
Գուղրունի ցերթուածին մէջ. բայց իւրա-  
քանչիւր ցերթուածին խմբազրութիւնը ա-  
ւելի կարգաւոր է, և կարծես թէ արդէն  
վարժ ձեռք մը միջամուխ եղած է անհե-  
տացներու բերանացի աւանդութեան յան-  
կարծակի սոսումները: Երրորդ մասը կը  
տեղափոխէ զմեզ այն շըշանին մէջ, որ  
Նորմանզացիք կը հաստատուին Փրանկաց

երկիրը: Գուղրունի և Նիլերսնեկանց զը-  
րոյցները կ'իյնան որոշակի միլ զարուն  
և մեր ձեռքը հասած խմբազրութիւնը հե-  
տազայ զարուն մէջ կատարուած է:

Առաջին մասը պարիկի մը պատմու-  
թեան կը նմանի՝ որ ծանրատաղտուկ կը  
զանաւ զիւցազներգական ձեւով: Քանի  
մը մանրամասնութիւններ շատ նման են  
թորհնունի պատմութեան հետ:

Խոլանտայի թագաւորի մ'որդին Հա-  
գէն, իր շատ մանուեկ հասակէն յափրշ-  
տակուելով պասկունէ մը կը տարուի ա-  
մայի կղզի մը: Նա կը հանդիպի հոն՝ ե-  
րեք իշխանութիւններու՝ որոնք վայրի կեն-  
դանիններէն փախչելու համար ցաշուած են  
բարայր մը և կը ստանձնեն մանկան զաս-  
տիարակութեան հոգը: Երբ Հազէն չա-  
փահաս կ'ըլլայ, ծովախորչի մը մէջ խա-  
րիսխ ծգած նաւու մը կը տիրանայ, և ան-  
հաւանական գուպարածէ մ' ետքը նաւ-  
աստիններու մէկ մասը ծովու մէջ կը նետէ  
և մասցած մասն ալ կը ստիպէ որ նաւ-  
արկեն դէպ ի խոլանտա: Վերջապէս իր  
հօրը յաշորդելով՝ կ'ամուսնանայ իր երեք  
ընկերուէններէն՝ հիլզէի հետ, որ Հնդկաց  
թագաւորին զուստրն էր:

Երկրորդ մասը կը տանի զմեզ զիւ-  
ցազներգական աւանդութեան մէջ: Հազէն  
զուստր մը կ'ունենայ զոր իր կնոջ ա-  
նուածիրը Հիլզէ կը կոչէ, բայց չուզեր  
զայն ամուսնացնել: Այն տան Փրիսո-  
նաց Հետուէլ թագաւորը՝ կը զրէ Վատէ,  
Փրուտէ և Հորանտ երեք պատգամաւոր-  
ներ, որ զէիլուց յափշտակէն կամ բռնի  
և կամ խորամանկութեամբ: Արշաւանցի  
պետը Վատէ՝ Նիլերսնեկանց Հիլզէրրան-  
տի նման՝ երիտասարդէ մ'աւելի հին մար-  
տիկներու տիպար մէյ: Քերթուածը զուար-  
ճախօսիկ տեսարանի մը վրայ կը զնէ  
զայն շըշապատուած տիկիններու ակումբէ  
մը:

Ճիւէ թագունիթ ու իր զուստր կատակով, —  
մարդուցի զատկի թէ արդեօք, — զեղցիկ կա-  
մանց միկունութիւն պայելելը կ'ափորժի աւելի,  
— թէ պատերազմէն ու կուուէլէ:

Անորու զտէ պատասխանից: «Երբէք տիսած  
» շէմ այսպիսի քաղցր ընկերութիւն մը, — և սա-